

ՏՆՏԵՍԱԿԱՆ

Կարափը առնելու՝ իբրեւ շաք Անգլիայոց :

Անգլիայի երկրագործաց կարագը աղելու կերպը խիստ լաւ է , ինչու որ անոր հաստատուն ու փափուկ պնդութիւն մը կու տան , որն որ ինչուան երեք տարի կրնայ պահուիլ : Ա՛ռ երկու մաս հասարակ տղ , մաս մը շաքար ու մասն մ'ալ աղբոյրակ : Բայց որն ալ ծեծէ ու աղէկ մը մէկտեղ խառնէ . ամէն մէկ հոխայ կարագին մէջ երեսուն տրէմաս խառնուրդէն գնեցով՝ սովորական կերպով աղէկ մը շաղուէ կարագը , ու ետքը ամաններուն մէջ գիր ու աղէկ մը գոցէ . և գործածել սկսելէն առաջ գոնէ իրեք շաբաթ պէտք է անանկ գոց թողուլ :

Կարափը մեղրու պահելու՝ իբրեւ :

Թարմ կարագը հալեցու որ մէջի կաթնեղէն մասունքը զտուի . ետքը մէջը խառնէ մաքուր մեղր , որուն չափը պիտի ըլլայ ամէն մէկ հոխայ կարագին երեսուն տրէմ մեղր : Ատանկով կարագը երկար առնէ կը պահուի , և է յոյժ համով ուտելու , և խմորեղէն շինելու յարմար : Մեղրի տեղ շաքար ալ կրնայ գործածուիլ :

Կարափը պահելու՝ իբրեւ առանց մէջը աղ խմ մեղր խառնելու :

Ա՛ռ երկու հոխայ թարմ կարագ , լուա ջրոյ մէջ գրած ծեծելով . ու ետքը ճերմակ կտաւի մը վրայ լեցուցած ցամբեցուր , ու այնպէս շիշերու մէջ լեցուր , և աղէկ մը ճղմէ որ մէջը պարապ տեղուանք չմնայ . այնպէս որ շիշերուն բերնէն չորս բթաչափ վար լեցուն ըլլան . վերջէն շիշերը աղէկ մը գոցէ ու ջրով լեցուն կաթնայի մը մէջ գիր ու այնպէս կրակի վրայ գիր ինչուան որ ջուրը սկսի եռալ . ետքը կաթնան կրակէն վար առնելով թոյ որ ջուրը ձեռք գիմանալու չափ պաղի , ու վերջէն շիշերը կաթնայէն գուրս հանէ : Վէց ամսէն վերջը այդ կարագը այնպէս թարմ կը գտնես , ինչպէս էր նոր շինուած ատենը : Այսպէսով տանը մէջ ուտելու կարագ միշտ կրնաս ունենալ :

Երբոր ուղեւոր կարագը շիշերէն հանել , առ փայտէ պղտիկ բերնով գրգալ մը ծայրը կեռ , որն որ նաև ուրիշ ո և իցէ բան շիշերէն հանելու կը ծառայէ , ու անով շիշէն հանէ կարագը : Անկէց վերջը կարագը ջուրի մէջ գիր ու լուա քանի մը ջուր , անանկ որ վերջի ջուրը գոյնը չփոխէ :

1. Գլ. Salpêtre. Տճ. Կիւլեւէ :

Պարծենի-դ Բժիշկ :

Բժշկին մէկը պարծենալով մը կ'ըսէր իր բարեկամին՝ Թէ Ես հիւանդ մը չեմ ունեցեր որ իմ վրաս գանգաւի : Պատասխան տուա բարեկամը . Վասն զի ան հիւանդներէն մէկն ալ ողջ մնացած չէ :

Սուրբ-Բիւնէ երկրորդ Բնութիւն :

Գեղացիին մէկը որ մը կ'ըլլայ աչաբուժի մը կ'երթայ խորհուրդ հարցնելու իր ցաւած աչքերուն համար , ու կը գտնայ զանիկայ սեղանի վրայ՝ որ նստած լաւ մը կ'ուտէր կը խմէր : Քաշուէլով մը կը հարցնէ գեղացին . Պարոն , աս ցաւած աչքերուն արգեթք ի՞նչ դարման կրնամ ընել : Կը պատասխանէ վիրաբոյժը նոյն հետայն . Գինի մի խմէր , կ'անցնի : Աս որ կը լսէ գեղացին , զարմանալով մը վիրաբուժին կը մոտենայ ու կ'ըսէ . Բայց , պարոն , կը տեսնամ որ հրամանքիդ աչքերն ալ իմինէս վար չեն մնար , և դու գինիի առջևդ գրեթէ կը խմես : Ան ատենը զայրանալով կը պատասխանէ վիրաբոյժը . Դու ինձ աչքիդ դեղ հարցնելու եկար թէ իմ ըրածս քննելու . դու զիս մի հոգար . զայս ալ պիտի գիտնաս որ գինի խմելը սովորուած է ինձ բնութիւն եղած է , բնութիւն եղածը փոխելը դժուար է . բայց աչքիս ցաւը դեռ քիչ ատենի բան է . և ես բժիշկ եմ գեղը գիտեմ , երբոր կ'ուզեմ կը գործածեմ : Գեղացին այն ատենը վիրաբուժին վրայ ցաւելով կը պատասխանէ . Ես լսեմ եմ որ շատ գինի խմողին կեանքն ալ կը կարճնայ : Վիրաբոյժը գինիի անկելով Ա՛լ աղէկ , կ'ըսէ , ան ատենը աչքիս ցաւն ալ ինքիւրէն կ'անցնի :

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՌԱՋԻ

Աստուած ամէն կենդանեաց տուեր է իրենք զիրենք պաշտպանելու զէնք . թռչուններուն տուէր է թև որ օդին մէջը թռչին ու փախչին . առիւծներուն ուժ և ճիրան տուեր է , ցուլերուն եղջիւր , մեղուններուն խայթոց . մարդիկներուն ալ տուեր է զէնք՝ խօսքը : Ամէն կենդանիք իրենց զէնքը կը գործածեն զիրենք պաշտպանելու . բայց շատ մարդիկ իրենց զէնքը կը գործածեն նախ իրենք զիրենք և ետքը զուրիշները սպաննելու :

Մի սորվեցընէր լեզուդ անվայել աղտեղի խօսքերու . վասն զի անկարելի է որ մաքուր ըլլայ այն մարդը , որուն բերանը անվայել աղտեղութիւն գուրս կու տայ :

Բարեգործ մարդը , մեռնէն չվախէր :

ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ